

ուղղներու մէջ էին : Դիտանք սա ճարպիկ
թէյավաճառները լիենց հեշտաեւին գլու-
խը, մրգավաճառներ որոնք ծալապատիկ
նատած յաճախորդի կը սպասին. ապա սա
կավրօշ ջրավաճառները, «որոնց զգես-
տէն թէ որ թել մը քաշես հազար կար-
կրտան կը թափի», աղտոտ կութերու
մէջ ջուր լեցուցած (որովհետեւ դաշտի
մէջ աղբիւր չկայ) պղնձէ աղտոտ թառե-
րով կը ծախսին հատը 10 փարայի : Վա-
նեցին որ չսովորած բանի փարայ չի տար,
ի հարկէ ծարաւ կը մնայ քան թէ ումպ
մը ջրի համար մէթալիք կու տայ : Արդէն
երեկոյ կ'ըլլար : Շատեր սկսան տուն
դառնալ : Ձինուրական շքեղ անցք մը
դիտելէ եւ նուադածութիւնը լսելէ յետոյ
մննք ալ ճամբայ կ'ելլենք տուն դամնալու,
փոշիի լաւ լոգանք մը ընելէ ետք :
Վանի. ԱՐՏՈՒ

Արտավիճակներ

Ա.ԵՒՐՈՊՈ.Ե ԴՐՈՇԻ
ՏՆԱԼՎԱԾ Է. Ի ՊԱՏԳԱՄԱԳՔԻՐ. — ԼՈՐՏ ՔԻՉ-
ԵԿԻ ՏՐԱԼԵԼԻ ՊԱՐԳԵԼ. — ԽՐԱՅՍՈՂԻՆ-
ՈՒՆ ԲԱՂՆՔ. — ԼՈՐՏԵՐՈՒ ԾՈՂԱՎԻՃԻ ՄԵԶ. —
ԼՈՐՏ ՔԻՉԵԼ. — ԵՐԿՈՒ ԿԱՐԵՒՈՐ ԽՍԻՒԻ-
ՆԵՐ. — ՓՈԽԱռՈՒՔԵԱՆ ԾՐԱԳՔԻՐ. — ԵՄԱ-
ԳԱՆ ՇԱԽԱՐԱՐԻԾ ԽԱՏԱՐԱՐՈՒՔԻՆՆԵՐ. —
ԼՈՂԱԿԱԼԻ ՇԻԱՆ ՁԲ. — ՇԱՐԻԱԿԱԼՈՒՔԵԱՆ
ԺՈՒԵԿ:

Լոնտոն, և յունիս.—Այս իրիկուն Անգլ-իոյ Երեսի. Փողովին մէջ, հարցապըն-դումներէն ետքը, նախարարական կու-ակցապետ Պ. Պալֆուր, իր տեղէն ելաւ դիւանին առջեւ. կենալով աջ ձեռքը վեր առաւ եւ ըստ. —«Թագաւորէն պատ-քամագիր մը, բուն իսկ ն. Վեհափառու-թեան ձեռքովը ստորագրուած :» Ասոր լրայ բոլոր երեսփոխանները գլուխնին ասցին եւ Պ. Պալֆուր արքայական պատ-քամագիրը յանձնեց ատենապետին՝ որ կար-դալ առաւ. Աւասիկ գիրը. «Ն. Վեհափառութիւնը նկատող ու թեան

բէս ոտքի ոլաւ ու ըսաւ .— « Կ' ասանա
պետ , կ'ուզեմ առաջարկել որ Ն . Վեհա-
փառութեան ամենաչնորհալի պատդամա-
դիրը վարկերու յանձնաժողովին զրկուի : »
Երեսփոխան մը հարցուց թէ Սըր Ռըտ-
վէրս Պըլըրը Ի՞նչ ընկըր է : Սաենապե-
տը քուէի դրաւ յանձնաժողովին առա-
ջարկութիւնը որ ընդունուեցաւ : Իրան-
տացիները « ո՛չ , ո՛չ » պոռացին եւ բողո-
քեցին , բայց օգուտ մը չունեցաւ :

— Լորտերու Ժողովին մէջ ալ Լորտ
Սոլզպէրի միեւնոյն պատդամագիրը կար-
դալ տալով յայտարարեց .— « Կ'ուզեմ որ
Ն . Վեհափառութեան չնորհալի պատդա-
մագիրը վազուընէ նկատողութեան առ-
նուի . նաեւ կը ծանուցանեմ թէ պիտի
առաջարկեմ չնորհակալութեան քուէ մը
տալ՝ հարաւային Ա. իրիկէի վերջին գոր-
ծողութեանց մասնակցող նաւային ու ցա-
մաքային սպաներուն ու զինուորներուն
(Մափահարութիւններ :)

— Ժողովին շրջանակներուն մէջ դի-

— 8 ակուլու մշամագործու սէչ դր-
տել արուեցաւ թէ Լորա Ռուպէրթս երբ
հարաւային Սփրիփէն վերադարձաւ, հա-
րիւր հաղար ոսկիի պարզեւ մը արուե-

ցաւ, մինչդեռ Լորտ Քիչնէրի անոր կէսը
կը տրուի: Ատոր պատճառը այն է թէ
Լորտ Քիչնէր մէկ աստիճան վար է Լորտ
Ռոպէրթուէն եւ թէ երկու զինուորական-
ներուն մատուցած ծառայութեանց տեսո-
ղութեանը մէջ զգալի աարլերութիւն մէ-
կայ:

—Կը հերքուի այն լուրը թէ Լորո
Քիչնէք Անդվիա պիտի վերադառնայ, ի.
տուարտ է.ի թագադրութեան ներկայ
գտնուելու : Բնդհանուր հրամանատարը
տակաւին քանի մը ամիսներ հարաւային
Սփրիկէ պիտի մնայ, վասն զի Պոէլները
անոր վրայ վստահութիւն ունին եւ Լորո
Քիչնէք միայն կրնայ ի գլուխ հանել եր
կրին ևառանեռումո :

—Գավավային նախարար Պ. Զէմպրէցն երեսփ. Փողովին մէջ հարցումի մը պատասխանելով, յայտաբարեց թէ անձնատուութեան պայմանագրութեան թ. յօդապահ պահանջութեան մէջ կազմակերպութեան թ.

անսակ բան պիտի ըլլայ միտոնց արուելի, ինքնօրինութիւնը. նաև հարցուց թվին սորական վարչութեան յաջորդելի, քաղաքային կառավարութիւնն ի՞նչ տե-

սակ բան պիտի ըլլայ : Պ. Զէմպրէն պատասխանեց թէ հարցումն առաջին մասի պատասխանը մխտղական է . Իսկ երկ

բրդին համար յայտնութիւն մը լինելո
վիճակին մէջ է։
Լոնտոն, 5 յունիս — Անդլիոյ Երեսոյ
ժողովին մէջ փոխառութեան ծրադիր
քու-էարկուեցաւ 49ի դէմ 216 ձայնով։ Վի
ճապանութեանց միջոցին ելմտական նախա
րար Սըր Մ. Հիքս Պիչ յայտարարեց թ
ելմտացոյցը մատուցած օրէնի վեր կացու
թիւնը դէպի լաւը փոխուած է, բայց
պարտաւոր է տարւոյն ծախքերուն համա-
նախապէս ենթադրած 176,369,000 անգ

ու հարաւային Ա.փրիկէի մէջ :

— Լորտ Քիչնէրի տրուելիք դրամական արդեւին առթիւ Խըմանտացիներուն բըսած ընթացքը աղմլալից տեսարաններու ատճառ եղաւ Երեսի. Փողովին մէջ : Պողովը վարկի յանձնաժողովի ձեւը ած էր, որով ատենապետը, ըստ սովորութեան հեռացաւ, իր աթուը թողով սնձնաժողովներու նախագահին : Երեսովիսանները ամրողջութեամբ ներկայ էին և ունկնդիրները սառաւար թիւ մը կար : Պալֆուր բանախօսութիւն մը արտահնելով, թուեց Լորտ Քիչնէրի զինուրակուն փայլուն յատկութիւնները, որ անդրդուելի քաջութիւնը եւ ստանձած ած դերին դժուարութիւնը : Պ. Պալուրի խօսքերը միշտ կը ծափանարէէին : Սըր Հէնրի Քէմբուէլ Պէսըմէն ալովեց Լորտ Քիչնէրը եւ հաւանեցաւ որ ըլլալիք նուէրին . յարեց թէ Լորտ Քիչնէր, մեծ զինուոր մը, մեծ վարիչ ը եւ մեծ կազմակերպիչ մը ըլլալէ ատ, միանդամայն ճարտար բանագնաց ը եւ լայն միտքի տէր ու վեհանձնարդ մը եղած է, որով արժանի է իրեն պալիք պատիսներուն : Ատենաբանին ոսքերը ծափանարուեցան : Իրանատական բեսփոխան Պ. Տիլլըն ընդդիմացաւ Լորտ Քիչնէրի տրուելիք պարգեւին եւ ըստ թէ իրանատական կուսակցութիւնը շատ ուն է պատերազմին նկատմամբ հետեւած նիթացքին համար : Պ. Տիլլըն ըստ Հէ երեք պատճաններով կ'ընդդիմանայ ոյդ նուէրին . նախ թէ ընդհանուր կերպով գատերազմին հակառակ է . երկրորդ թէ գատերազմը գէշ եղանակով կատարւած է երկիրը աւերելով եւ ընակարաններ այրելով, երրորդ թէ իր կարծիքով ոյդ յաղթութիւնը դժուարաւ լուծուելիք մնդիր մը կը հանէ Անդլիոյ առջեւ : Աշատական կուսակցութենէն Պ. Լապուրէր գովեց Լորտ Քիչնէրը . միւս կողմէ եղնեկով ըստ թէ Պէմպըլէնին ալ գարգեւ մը տալ պէտք է, վասն զի կատելին ըրաւ պատերազմ առաջ բերեու համար : Իրանատական երեսփոխան Ո. Ռուլենէմ Ռէտմընա ըստ թէ Լորտ Քիչնէրի անունը պատճութեան մէջ պիտի նայ իբրեւ այն աեսակ զինուորի մը որ վիներու եւ տղոց դէմ կռուեցաւ : (Զայներ «Ա.մօթ է . ետ առեք խօսքերնիդ»)Պ. Դէտմընա թէեւ կը ջանար խօսքերը շատունակել, բայց «Ե՛տ առեք խօսքերսիդ . քուէ» կը պղուային ամէն կողմէ : Աղմուկը հետզհետէ կը սաստկանար : Պ. Ռէտմընա յայտարարեց թէ ըստանները ետ առներ . այս անդամ ժինորը աւելի բուռն համարանքանը մը ստացաւ : Վերջապէս կ'ընդապէս կութեան կութեանը ըստ թէ Լորտ Քիչնէրին տրուելիք պարգեւը քուէարկուեցաւ 44ի դէմ 380 ձայնով : Պ. Պալֆուրի առաջարկութեամբ, որուն ոյժ տըուաւ Սըր Հէնրի Քէմբուէլ Պէսըմէն, 42ի դէմ 382 ձայնով քուէ մը տրուեցաւ, չնորհակալութիւն յայտնուելով՝ հարաւաշին Ա.փրիկէի պատերազմին մասնակցող բոլոր զինուորներուն համար : Այդ առաջարկութիւնը Մեծին Սոլզերի ըստ թէ հարկ չկայ երկարորէն խօսիլ Մեծին Երիսանիոյ ըրած չամքերուն վրայ իր դրօշին աղդեցութիւնը պահանակուու համար : Յարեց թէ ոյդ առթիւ 6000 մլոն հեռու երկրի մը մէջ 200,000էն 230,000 զինուորներ պահուած են, ետ մղելու յարձակում մը որ Անդլիոյ կողմէն գրգռուած չէր . նաև ցոյց տալու համար թէ այդ կարգի յարձակումներ անպատճիծ չեն մնար : Լորտ Սոլզերի մեծ երախտադիմութեամբ խօսեցաւ ըրիստնական գաղթավայրերուն հաւատարիսութեանը վրայ եւ ըստ թէ Անդլացիները ի դերեւ հանեցին իրենց հակառակորդներուն գուշակութիւնները : Լորտ Սըրնէր ալ, աղատական կուսակցութեանէն, գովեց պատերազմին մասնակցող զինուորները : Շնորհակալութեան քուէն միտճայնութեամբ արուեցաւ :

ՀԱՐԱԿԱՑԻՆ Ա.ՓՐԻԿԷԼ

Խրախնանիքի օր . — Վերենիկինի մէջ . — Լորտ Քիչնէրի հառը . — Պատուիրակիներուն պատասխանը . — Մեկնումը . — Նախկին երկու նախագահները :

Երկրորդա, 4 յունիս . — Երկուշարթի օրը նշամբիտ տօնական օր մը եղաւ : Առեւարական շատ մը տուներ խրախնանքի հայերոյթ մը տուին իրենց պաշտօնեաներուն : Հաշտութեան կիրառումին լուրը, երէկ յուղիչ տեսարաններ առաջ բերաւ կերպուայման բանակետղերուն մէջ . ամէն

լրադիրներուն կը դիմէք: Հաշտուան լուրը տարածուածին պէս, այցերն կիները սկսան արասասուել: Անոնք որ վիճերէն չէին զիտեր, բացատրութիւն: կը խնդրէին անգլիերէն լրադիր կարգադներէն: Փախստականներ կը հարին թէ այդ պահուն ի՞նչ դրօշ կը ծանէր Պէտքմոնթայնի վրայ ։ Ուրիշներ գոչէին. «Անգլիական զինուորները տի բարկանային, եթէ իրենց տեղերը անային, որովհետեւ անոնց մէջ խոտուաեր տեսած են:» Շատերը դրուտուալից պարվ կը խօսէին անգլիայի զինուորուն վրայ: Երէկ, բարեմաղթական տողութիւն մը կտարուեցաւ հոլանդական եկեղեցին մէջ: Բարոզիչը իր կնտիրներուն յիշեցուց թէ իրենց կրոնականիներուն մասնակիր եղած էին ու անգլիայի ընտանիքներ: Օրնեց

Անզլվացիները, որոնք դեռ քիչ
աշ թշնամի էին եւ հիմա բարեկամ են:
—Պոէր պետերը երէկ ժամը սասնը-
ին Վէրէնիկիննկ դարձուն մասնաւոր
աւախութիւնվ: Կարճ եեսակցութիւնն մը
նեցան կորտ Քիչնէրի եւ իր սպայտկոց-
յ հետ, հարկ եղած կարդադրութիւն-
ը ընելու համար, որպէս զի պոէր
ուստիրակները կարենան միանալ պոէր
ախտութերուն եւ Պոէրներու անձնա-
ւութեան դործը կատարել: Կորտ Քիչ-
չչուշացաւ: Պատուիրակները խմբովինն
ցին մեծ վրանը, ուր կատարուած էին
սակցութիւնները: Լորտ Քիչնէր քանի
խօսք ուզգելով պատուիրակներուն,
բնաւորեց զանոնք, իրենց գեղեցիկ
ընսպացտպանութեան համար: Հսութէ
թթապարա ըլլալու պատճառ չունէին
ու, քանի որ թուական առուելու-
ամբ ջախճախուած էին: Եթէ ինք
էրներուն կողմը գտնուէր, ինքինքը
արա պիտի զգար, այդպէս զործած
ալուն համար: Լորտ Քիչնէր բարի
լուստ մազթեց անոնց, իր քաղաքա-
անգլիական մեծ տէրութեան, եւ յոյա-
նեց թէ անոնք հաւատաբօրէն պիտի
տարէին իրենց պարտականութիւնը
նդէս այդ տէրութեան եւ անոր վե-
պետին, որոնք պարագերնին կատարած
իրենց նախկին հայրենիքին նկատմամբ:
առ Քիչնէր նաեւ յոյա յայտնեց որ ա-
սքն ալ պիտի ուզեն դործակցիլ երկրին
ու արական մը պարբերութիւն առ պտրը-
թիւն թարդանեց Լորտ Քիչնէրի ճառը:
Պոէր պատուիրակներէն մէկը պատաս-
նեց թէ ամէնքն ալ ինքինքնին պա-
ռուած եւ գո՞ն կը զգային, Հարաւա-
Սփրիկէի անզլիական փառահեղ տէ-
թեան ընդհանուր հրամանասարը իրենց
ա տեսնելով: Գալով ապագաց դործա-
ւութեան, Պոէրները անսատդիւտ զիրք մը
տի բանեն: Յետոյ Լորտ Քիչնէր պարզեց
ձնատուութեան պայմանները. զօրավար
ոլլըր Քիչնէր արեւմաւան թրանսվալի
շ, զօրավար Պրիւո Համիլթըն արեւել-
ն թրանսվալի մէջ եւ զօրավար էլիթի
անմի գաղթավայրին մէջ պիտի ընդու-
ն Պոէրները զէնքերը: Սինճնատուու-
նէն յետոյ, անոնք որ կը փափաղին,
նան իրենց ընտանիքներուն հետ գտա-
լ իրենց բնավայրը. տասը օրուան ու-
ղիք պիտի տրուի իրենց, պէտք ունե-
ղները կրնան նորէն խնդրել: Անոնք որ
տանիք ունին, կրնան բանակետերու
ջ բնակիլ. ընտանիք չունեցողները, ար-
ևութիւն չունին հոն բնակելու: Յետոյ
ստուիրակները մէկիկ մէկիկ մնկնեցան
անէն: Լորտ Քիչնէր ալ ժամը հինգին
կնեցաւ, որուն խօսած ճառը լաւ աղ-
ցութիւն գործեց:

—Պոէր պետերը բանակետովին մէջ մե-
ռքանակ ցրուեցին ապագրուած շրջա-
րականներ, որոնցմէ մէկը կը պարու-
սկէր հաշառութեան պայմաններուն հո-
նաներէն թարդանութիւնը: Ուրիշ շըր-
ոբերական մըն ալ առաջ կը բերէ այն
ատածառնները, որոնցմէ մզուած Պոէրները
հկամակութեամբ ընդունեցին Անզլիոյ
այնանները, այդ շրջաբերականը նաեւ կը
յստէ թէ անոնք ի՞նչպէս պիտի վարուին
էրներուն նետ: Շալք Պիւրէկը եւ Լուի
ոթա հրաժեշտի նա նակ մը ուզգելով շնոր-
կալութիւն կը յացանեն Պոէրներուն ը-
սծ դիւցանական ջանքերուն համար եւ
յորդորեն զանոնք խաղաղասէր ըն-
այգի մը նետելի եւ երկրին ընկերական
բարոյական դարդայման աշխատիլ:
ամբը հինգէն քիչ յետոյ, պատուիրակ-
ները կատախումբներուն մօտ հաւաքուե-
նն: մնկնումը յետաձգուեցաւ երկու երեք
ամբ: Դիշերը ցուրտ էր. կրակ կը վա-
հն եւ անոր շաւրջը կը հաւաքուին պոէր
պատուիրակները ու անդիլիուկան զօրքերը:
յդ պահուն, պոէր հրամանասարները եւ
նորիւացի սպանները, զորս բարդը իրա-
ու քով բերած է. իրենց ինքնառքիր զը-
ութիւնները կը փոխանակին: Սուածին
նոգամ Օրանսցիներուն կատախումբը ճա և
ոյ ելաւ, իրենց նախկին դաշնակիցնե-
նն խանդավառ աղաղակներուն մէջ-
եղ: Ասոնք կ'երթան անձնատուութեան
ործ կատարելու. կը կարծուի որ անձ-
ատու չեղողները պիտի բանդատուուն
ննձնատուը ըլլալու: Իսկ այն Պոէրները,
որոնք մինչեւ հիմա կը կոռուին, եթէ զէն-
երնին յանձնին, կրնան իրենց ադարակ-
ները գառնալ եւ օգնութիւն սասնալ:
արեյոյի գաղթավայրին ըմբոտները ի-
ւաւունք չունին օգտուելու այս պայման-
ներէն: Հետուաբար, կարելի է որ կոխը
տեն մը շարունակէ Բարեյոյսի գաղթա-
վայրին հիւսիս-արեւատեան մասին մէջ,
Եկեւ յուսալի չէ որ իրկար տուեն դիմա-
լու կարող ըլլան: Նաեւ հաւանական է
ը կոռուող Պոէրներէն մաս մը չուզեն
ննձնատուը ըլլայ, բայց ատոնք չեն կրնա-
ւուեր կացութիւնը:

Օրբանսիլ նախկինն նախագահ Պ. յն չէ ստորագրած հաշտութեան պայմանը, տափկաթէեւ իր անհանգստութքունցաւ, սակայն ջշմարտութիւնը որ Պ. Շիտայն չի հաւանիր այդ պայմանուն։ Տեղի Տեղի հրաւարակած այն թէ անդլիական կառավարութիւնը ու անդադիր տուած է Պ. Քրիւկէրի, առային Արքիկէ դասնոտու համար, մենէ։ Եթէ Պ. Քրիւկէր Թրանսիստոր, անդլիական կառավարութիւնը է ընդդիմութիւն չպիտի ընէ, պայմանը որ հաւատարմութեան երդում ընէ արտ թագաւորին փնչ որ թերեւու չընէ պիւկէր։ Լոնտոնի մէջ Պոէրներուն բարենքը եւ Պ. Զէմպլէնի կատաղի համուրգներ կոն, որոնք կ'ըսնն թէ առ թեան պահանձները ստորագրուց պետքը գնուած են անդլիական առ թեան պահանձները գնուած են անդլիական

Դեմք Անդրական Գործեր
էլլ Բ. Մարիկենպուրկի մէջ. — Կոյսեր
ժականաւը. — Եւհական վտանգը :
Մարիկենպուրկ, Յունիոն. — Առառողջ տե-
սեցաւ վերահասաւածան հանդէսը
իշխալուրկի դղեակին, նախակին բնա-
նու թէօմնիսն աղնուականներու :
Ժան կարդի ասպետները եւ Ռւթ-
իլ, Առարջոյ և Անգլիոյ պատուի-
ւոր անցը մը կատարեցին Վիլհելմ
եր առջևէն : Յետոյ կրօնական արա-
ւիչին մը կատարեցաւ մատուին
Քիչ վերջը սեղան մը արուեցաւ :
Բանիոյ կայսրը բաժմականաւ մը ար-
անեց. նախ թէօմնեան կարգին
ուութիւնը ըրաւ, յետոյ յարեց. — «Ռւ-
անդամ ալ այս դղեակին մէջ ասիթը
ցայ դիտել տալու թէ Մարիկենպուր-
ին քաղաքը, որ Վիսթուլայի արեւել-
երկիրներու քաղաքակրթութեան
ման կէտին արեւելեան կողմին ծա-
տանն է, պէտք է միշտ պարակա-
նեան նշանակէտը ըլլայ Դերմանիոյ
որ : Հիմա նորէն Եւեկրուն հալարտու-
նը ու կամքը կ'ուզէ թշնամնել գեր-
տարրը, այդ պատճառով պարտաւո-
ւեմնրաւիրել ժողովուրդը որ պահպա-
ր ալգային ինչքերը : Հոս, Մարիկեն-
իկ մէջ, յոյս կը յայտնեմ թէ Սէն-
ի կարգին բոլոր եղանակները միշտ
որաստ պիտի ըլլան իրնց ծառայու-
նը ընծայելու, երբ պահանջնեմ անոնց թէ
տպաննել Գերմանիոյ ցեղին հանձարը
արքերը :»

Ի ՄՊԵՐ-ՔՐԱՈՒՆՈՐՏԻ ԳՈՐԾԻ

Ար Վիամերը. — Պ. Լանիկ կը վերա-
ձնէ 3,700,000 ֆր. — Պ. Թապարի եւ
մէկ . — Վարքո-Սիւլմենի մէջ . —
առումնեւ . — Զերպակալութիւն մը :
Յարիզ, 4 յունիո . — Հերքուած էր այս
ը թէ նոտարներու սենեակի իր վրայ
ու է Ռանկի Վիամերի սպարտիկուն
րումը : Այդ պարագան յայտնուած է
փոխ նոտար Պ. Լանիկի, Ռանկի նո-
ներուն սենեակին ուղղուած նա հո-
մը, որով Պ. Լանիկ, Ռանկի Վիա-
ման նոտարը, կը ծանուցանէ թէ որոշած
անձնական հարստութիւնէն հատու-
ել Ռանկի Վիամերի բացը՝ 3,700,000
։ Բարիդի նոտարներու սենեակի երեք
ամներէ յանձնածովով մը կազմած է
թէ Վիամերի սէնտիքին հետ համա-
հարդ տալու բոլոր պահանջատէրն-
ի իրաւունքները :

Հարցաքննիչ դատաւոր Պ. Լըտէ
Պ. Լուի Վէրկոն, որ «Հէրով-Պրո-
» ծածկանուով, 1895ին Լիպր Բա.
մէջ քառասուն յօդուածներու շարք
հրատարակեց Խեմպէր-Բրաուֆորտի
ծին վրայ : Հարցաքննիչ դատաւորը
վիրած էր Պ. Լուի Վէրկոն իր պատ-
ճերուն եւ ձևոքը գտնուած թուզ-
ուն նկատմամբ բացարութիւններ
ու : Հարցաքննութեան գլխաւոր ա-
ռկան էր Պ. Թապարիի ինչդիրը : Պ.
պարի անդամ էր Շամպրէի դատարա-
. 1884ին նոյն պաշտօնով Տէնուքէրք
ուեցաւ : Թանի մը տարի ետքը խնդի-
որ նորէն Շամպրէի մէջ պաշտօնի
ուի : Այդ միջոցին Պ. Ժաքէն դատա-
ւ նախարարութեան պաշտօնեաններու
քէն էր : Պ. Թապարի իր ձեռնարկնե-
րը զրադած ատեն իմացաւ թէ գործը
ողցնելու համար պէտք էր Պ. իւմ-
սի զիմել, եւ այնպէս ալ ըրաւ : Խւմ-
ունանիքը խոստացաւ անոր խըն-
քը կատարել կարգ մը փոխառու-
ներու փոխարին տրանց գումարը հա-
մէկ ու կէս միլիոն ֆր.ի : Պ. Թա-
րի մեռաւ առոնց գոհացաւմ ուղանա-
, եւ անոր այրին տեսաւ թէ խարդած
ուստի նախակ դրեց Պ. Ժաքէնի որ
դատութեամբ սպասնաց անոր եւ լուս-
ւն պահանջեց : Հարցաքննիչ դատաւ-
ը այդ գործին համար լսեց նաեւ սե-
նաւոր Պ. Լալէօն որ այդ պարագա-
ր հստատելէ ետքը յայտարարեց թէ
ն ալ 400,000 ֆր. փոխ տուած է :
Լըտէ միանդամայն հարցաքննեց փաս-
տուն Պ. Լալէօն, որուն համար ըսուած էր
պահած է Քրառուֆորտ-Խեմպէրի պայ-
նադրութեան նախագիրը՝ Պ. Կիւսթավ-
լուկի կողմէ գրուած : Պ. Լալէօն պա-
խաննեց թէ այդ տեսակ գիր մը լսաւ-
քքը չէր անցած եւ թէ ուր գոհնուիլն
չէր գիտեր :

Հավրի ընդհանուր դատախաղին
սահանով ուստիկան-դինուորները խու-
րկութիւն մը կատարեցին թէ Խեմպէր-
ինեաք ընտանիքը Վաթըթօ-Սիւլ-
մուկ մէջ չունի կարուած մը ուր ամառ:
ան եղանակը անցընէին . նաեւ թէ
ոնց Ֆիլլ և Եվլ զբօսանաւը Մանչի մէջ
անուած չէ : Վաթըթովի մէջ երկրա-
րծ Պ. Բլուլիս Լուազէլ յայտարարեց

ԱՅՍԻ Պ. Ֆրէտահրիք Խւմագը ։ Ենէէն զնած է այն աղարակը զոր հակառձէ, ինչպէս նաև երկու չէն-
Պ. Ֆրէտահրիք Խւմագը ամառ մը ալուածը բնակեր է իր կնոջ եւ Տո-
ք ընտանիքին հետ։ Տար ասրիէ անոնցմէ ոչ ոք գացած է նոյն ածը։ Միայն անոնց գործակատարը՝ քար, ամէն տարի օգսստոսին ու միներին նոյն աելը կ'երթար։ Խւմ-
ընտանիքը տափակին 103 ֆր. կը ի եղեր այդ աելին պարախզպանին։ Հէնքերը կահոււսորուած են եւ յանձ-
պարտիզապանին հսկողութեանը։ Նաւն ալ աենուուած չէ։
Խւմագէր ընտանիքին շարժուն ստա-
քները միասի վճարուին սէնտիքի մը
ու։ Մախուելիքիներն են 1454 է.թ.
ր կարմիր ու սպիտակ զինի եւ
կանե ու վեհ օհե առաջարկեաւ

ամկալութեան տարեղալճին օրը :
Ե քարափը , որ նաւահանգիստին
կողմը կը շինուի , ալիքներու ոյժը
համար եւ որ 600 մէթր երկայ-
ն ունի , յառաջիկայ նոյնեմբերին ,
ուարտի : Անսատողը երկաթուղի-
նիերութիւնը վիճուրական ու-
նական պահականոցներ , մաքսա-
ռ եւ միերանոցներ տիտի շինէ ,
ամուր երեսուն հազար ոտկի ծախք-
Բանուած է . նաև խոշոր ամբարա-
սիտի կառաւցուին , արմտիք պա-
ող վակիններու պահպանանը հա-
յտ աքրաբանոցները լարձր պիտի
րագէս զի արմտիքները կարելի ըլլայ
շողենաւերուն մէջ ժամը երկու
թոնոյի չափ , որով 2000 թանօ-
ւթիւն ունեցող շոգենաւ մը տառը
ն մէջ պիտի կրնոյ բնանաւորուիլ :

